

DIOCESE
DE L'ÉGLISE
APOSTOLIQUE
ARMENIENNE
DE SUISSE



DIÖZESE
DER ARMENISCHEN
APOSTOLISCHEN
KIRCHE
DER SCHWEIZ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
ԶՈՒԻՑՆԵՐԻՈՑ ԹԵՄ

Ժընել 9 Ապրիլ 2022

Սիրելի հաւատացեալ եւ բարեպաշտ ժողովուրդ,

Գարնան ծաղկունքի այս գեղեցիկ օրերուն, կրկին անգամ մեր բոլորին սրտերը կը լեցուն մեր Փրկչին Յարութեան լոյսով ու աւետիսովը: Ինչու մեռելներուն մէջ կը փնտռէք ողջը. հոս չէ՛, այլ յարութիւն առաւ: Ըսաւ հրեշտակը աւետելով մեր Տիրոջ յարութիւնը:

Մարդը ըլլալով աշխարհի ստեղծագործութեան մէջ ամենէն կատարեալը, սակայն Նոյնքան տկար է իր եութեամբ ու պէտք ունի ապրելու Քրիստոսով ու անոր յարութեան խորհուրդով: Որովհետեւ երբ կը Նայինք Քրիստոսի յարութեան հաւատքի աչքերով ու կ'ապրեցնենք մեր մէջ իր յարութիւնը, հոգեւոր վերածնունդը կը զարգանայ մեր մէջ: Այս է մեծագոյն առաքելութիւնը Քրիստոնէական Եկեղեցոյ: Առաջնորդել մարդը հոգեւոր վերածնունդի շնորհիւ Աւետարանի կենսատու պատուիրաններուն:

Յարութեան խորհուրդով լեցնենք մեր կեանքը, որպէսզի պարտութեան մատնենք մեր եութեան մէջ շարժող ամեն տկարութիւն: Չատիկը կամ մեր Տիրոջ Յարութիւնը ոչ միայն անվախճան յաւիտեականութիւն մը կը բանայ մեր առջեւ այլ Նաեւ կը լեցունք զօրութեամբը Յարութեան, հագնելով Նոր Նկարագիր:

Յարութիւն առնելը Աւետարանի մտածումով, կը Նշանակէ ոչ միայն վերակենդանանալ, Նորէն շարունակել ընդհատուած կեանք մը այլ վերապրիլ աւելի հզօր ու պայծառ, բարգաւաճ եւ արդիւնալից կեանքով մը:

Սիրելի Չուիցերահայեր, Քրիստոսի Հրաշափառ Յարութեան Տօնին առթիւ ձեզ բոլորիդ կը յայտնենք մեր բարի ու սրտազգած շնորհաւորութիւնները:

Թող մեր Տիրոջ Յարութեան շունչը եւ յոյսը դառնայ Նոր կեանքի աղբիւր ամեն Քրիստոնէայ հայու համար, ամեն հայ ընտանիքի համար ի Մայր Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Նոյնպէս կ'աղօթենք առ Աստուած որ խաղաղ պահէ ու պահպանէ Չուիցերիոյ հասարակապետութիւնը եւ ողջ աշխարհը: Ամեն:

**ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԻ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՅՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ
ՁԵՁ ԵՒ ՄԵՁ ՄԵՃ ԱԲԵՏԻՍ**

Սիրով եւ աղօթքով

**S. ԳՈՒՍԱՆ Վարդապետ Ալճանեան
Առաջնորդական Տեղապահ Չուիցերիոյ**

DIOCESE
DE L'EGLISE
APOSTOLIQUE
ARMENIENNE
DE SUISSE



DIÖZESE
DER ARMENISCHEN
APOSTOLISCHEN
KIRCHE
DER SCHWEIZ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
ԶՈՒԻՑԵՐԻՈՑ ԹԵՄ

Genève, le 9 avril 2022

Chers fidèles et compatriotes,

En ces belles journées florissantes du printemps, les cœurs se remplissent de la lumière et du message de la résurrection de notre Seigneur: «Pourquoi cherchez-vous le vivant parmi les morts, il n'y est pas puisqu'il a été ressuscité». C'est ainsi que s'exprime l'Ange qui annonça la résurrection de notre Seigneur.

L'homme étant la plus parfaite des créatures de notre planète mais en même temps très vulnérable de par sa nature, il a un besoin vital du Christ et de son message de résurrection. Quand nous regardons la foi dans la résurrection du Christ et que nous la faisons vivre en nous-même, une renaissance spirituelle se produit en chacun de nous. C'est cela la mission la plus importante de l'Eglise chrétienne, soit, guider l'homme vers la renaissance spirituelle grâce aux règles essentielles de la Bible.

Que l'on donne un sens à notre vie grâce à la résurrection, afin que nous puissions vaincre toute faiblesse faisant partie de notre existence ! Pâques ou la résurrection de notre Seigneur ouvre non seulement la voie à la vie éternelle mais en même temps nous remplit avec une nouvelle force et une nouvelle identité. D'après la Sainte Bible, être ressuscité signifie non seulement une renaissance mais poursuivre une nouvelle existence plus forte, plus illuminée et plus prospère.

Chers Arméniens de Suisse, à l'occasion de la Fête de la Résurrection du Christ, nous vous transmettons nos sincères et chaleureux remerciements. Que l'inspiration et l'espoir causés par la résurrection de notre Seigneur devienne la Source d'une vie nouvelle pour chaque Arménien chrétien, pour chaque famille en Arménie et dans la Diaspora. Prions aussi Dieu pour que la Paix règne en Suisse et dans le monde entier.

**Kristos Hariav i mérélots. Orhtnial é haroutiounn Krisdosi.
Tsez yev mez metz avedis.**

Rév. Père Goossan Aljanian

Père Goossan Aljanian

**Locum Tenens et Prêtre de la Paroisse
de l'Eglise Apostolique Arménienne
Saint Hagop de Genève**